

եղիր, որ միանգամայն խոհեմ ըլլայ ու կարենայ չը գիտցածդ սովորեցնելը գաղտնիքդ պահէ ու խորհուրդ տայ: Ընդ խելք մարդու մը կարծիքին հետեւ ուղը՝ շատ չանցնիր կը զեղջայ. բայց ըզ գուշացիր անոնցմէ որ զքեզ միայն գու վե՛լ գիտեն ու շողոքորթութեամբ արտերգ ալ կը բարձրացնեն: Այդ էր Բարեխօսին անհաճոյ ըլլալէն ինչի՛նչ տակ պիտի որթանի ալ ինչ նաև հաճոյ ըլլալու: Թէ որ յանդիմանուիս՝ սիրով մտիկ ըրէ, յիշելով՝ որ աւելի լու է բարեկամին հարուածը՝ քան թէ թշնամոյն համբոյրը:

Առած եղած է թէ երեք բանով բարեկամ մը հաստատուն կը մնայ. առջեւէն պատուելով, ետեւէն գու վե՛լով, կարօտութեան ասան օգնելով, միտքդ պահէ ասոնք:

Վնեքնիս ալ մեր տկարութիւններն ունինք՝ ուստի բարեկամ բարեկամի մէջ պէտք է արգահատող ըլլայ. առաքինի ու քաղաքակիրթ մարդ մը էր Բարեխօսը պիտոտութիւններով հարեից ինչի՛նչ, ոչ երբէք կը մասնէ, և կամբին գէմ գործելէն կը խորշի. կը ջանայ

զինքը ուրախացնել և օգտակար ըլլալ, ինչուան նաև իր անձին Պատասխան ալ, ուրիշներուն առջեւ պակասութիւնները կը ծածկէ. բայց նաև կը ջանայ որ ուղղէ. շատ մեծ բաներ չի պահանջեր. սիրով իր վիշտերը մտիկ կ'ընէ ու բարեկամին հեռանալէն ալ ետքը՝ ինքը չդատարիր նոյնպէս անոր բարիքն ու զեղէն. աւելի եւս իր սէրը հիւանդութեանցն ու կարօտութեանցը մէջ կը ցուցնէ. վասն զի թշուառութե մէջ բարեկամութիւնը յայտնի կ'ըլլայ, եթէ գժտութիւն մը ծագի կը ջանայ պատճառները վերցնել: Ի՞նչ խելք է հաճոյից մը կամ բանի մը յամառելով գանձ մը կորսնցնել:

Իսկ եթէ բարեկամդ չափը անցնէ, ուղղէ զինքը, ու բոլոր ջանքդ թափէ զինքը բարի ճամբուն մէջ հաստատուելու. թէ որ չկարենաս յաջողիլ՝ բաժնուէ. բայց միշտ աս ալ գիտնաս որ բարեկամութիւնը կրնայ քակուիլ՝ բայց պէտք չէ կարուի: Եթէ բարեկամութեանդ կը դատարիս՝ մի դատարիր անով իր բարւոյն փափաքելէն:

(Պիլիպի շարունակութիւն)

Աղոթես կուգ եւ Աքաղաղ:

Օր մի Աղուէսն անօթութեամբ ոգեսպառ,  
 Երբ որկորոյն միս կը փնտուէր ի թափառ,  
 Գնաց կուզին դաշինք ըրին միաբան,  
 Ար գիւղամերձ ագարակէն հաւ որսան:  
 Աղուէսն եկաւ ցուրտ կովկասեան դաշտերէն,  
 Ինչպէս շուտով ընկերացաւ հեզօրէն,  
 Եւ բոլական քաղաքակար ընդ կուզին,  
 Ար կրթութեամբ մէկմէկէ խիստ տարբերին:  
 Մինչ գեռ ասոնք ճամբայ կեղեւն իրար հետ,  
 Կամի ըլլալ կուզն Աղուէսին կարապետ,  
 Կտորտուելով կրճօանայ հաւնոցին,  
 Թառսն վերայ ցածկեց Աղուէսն այն կէտին:

Կուզք դուրսէն կը մտածէր սմբելով,  
Դերս մտնելու միջոց դտնել ապահով,  
Ըքազաղի ալ կուահելով այս ամեն,  
Բարձր ձայնով կը կռկռայ հաւնոցէն:

Կորին Ըղուէան այն կովկասու խորամանկ,  
Գուշակելով սպառաքին մեծ վտանգ,  
Սիրտն ի տաքնապ իւր խորհրդով ժանտային,  
Ըյսպէս կ'ըտե ահանջն ի վաթ Ըքլորին:

« Եղբայր սիրուն, Բնչ կը պտտաս տխրադին,  
Ի՞նչ զորութիւն ունի այդ խեղճ կենդանին,  
Ի՞նչ վտանգ կայ կռկռայու, մի վախմար,  
Քու եւ անոր մէջ տեղը կայ մեծ պատուար:

Ո՛չ սպարէն ձեր տունը խխտ ամուր է,  
Ընմաստէրի մինչեւ անգամ արջերէ,  
Թ'անկարելի ընել զքեզ կողպուտ,  
Ուրեմն Բնչու կը վրդովն անօգուտ ոչ:

Բայց Ըքազաղն արհամարհեց գլխովն,  
Հրապուրիչ համոզումներն Ըղուէսին,  
Ստատնութեան խորհուրդն զգաց յայտնապէս,  
Բսաւ, « Կորիր, դու կեղծաւոր աներես:

« Ո՛չ դու էիր անցեալ աւուր այն ձիւսազ,  
Որ մարտեցիր մեր դրացւոյն Ըքազազ,  
Կուզեա մեզ ալ քու որկորոյդ ընել զոհ,  
Որ չար կամքդ հասնի կատար, նենգախոհ:

Հերիք չեղան սձիրներդ մահահատ,  
Օր հայրենիքդ կրեց ձեռքէդ արիւնտ,  
Չը դիմացան խեղճ կենդանիք քու շարեաց,  
Հոնկէ ըզքեզ հագիւ ըրին արտալած:

Չըլլայ թէ ըլլաս այն ցեղերէն բռնաւոր,  
Որոնք ծնան Ղեկեկտտին, Լենկթեմուր,  
Ըրդէն ձայնդ ալ ծանօթ է մեզ և վկայ,  
Ուստի խաբուու այդ ձեւերուդ հաս չկայ ոչ:

« Եւ դու սքսած ցած կենդանի նենգատու կուզ,  
Կարծեմ խորէն կը մտածեա մտայոյզ,  
Ի՞նչ փբացումն այդ Բնչ խորհուրդ մտադիր,  
Սիժէ զմեզ խոր քնոյ մէջ կարծեցիր:

Կարծեցիր որ հոգւոյդ գինն ալ արժէ նոյն,  
Ինչ որ մորթըդ կ'արժէ հարուստ պէյերուն ոչ,  
Ըքլորն այսպէս խայտառակեց երկուքն ալ,  
Եւ սկսան հաւերն ամեն կռկռայ:

Բայց Ըղուէսն հաւերուն այս ձայները,  
Ընչայ քերեց, կարծելով որ տանտերը

Խոր թմբութեան մէջ է ինկած տեւական ,  
 Որով հաւնոյն իրենց սեպեց սեպհական :  
 Այսպէս ահա կուզն ու Աշուէս միաբան ,  
 Խորին յուզեմք խորհրդակցիլ սկսան .  
 Թէ քնչ կերպով բաժնելու են որսերնին ,  
 Ագահութեամբ կը տագնապէր սրտերնին :  
 ( Չը խորհելով որ վտանգ կար առջեւնին ,  
 Գետ չը տեսած կը տխրէին սուրերնին ) :

Մէկ մ'ալ տեսնես քնչ ծաղրելի քեզարան ,  
 Ստերմութիւնք ատելութեան փոխուեցան .  
 Վէճը տարցաւ ագահութեան բայերով ,  
 Երար զերար բրդգզեցին ճանկերով :

Մի կողմանէ ձայն հաւերուն և մեծ կոծ ,  
 Միւս կողմէն մենամարտից շըշկոյ .  
 Հասաւ ականջն տանուտէրին արթնցուց ,  
 Ի՛ր ի ձեռին կուզն ու Աշուէս սատկեցուց :

Որչափ այսպէս նենգամիտներ կը ճգնին ,  
 Գործել գաղտնի ամեն վնաս ի մթին .  
 Եւ խափանել արգելքներն այն զորագոյն ,  
 Արոնց կեանքը մահ է իրենց գործերուն :

Թէպէտ խաբուողն անշուշտ վնաս կը կրէ ,  
 Բայց քնչ օգուտ անխաբին ալ կորուստ է .  
 Որուն պատճառ խորին քունն է տանտիրուն ,  
 Երանի՛ր որ ունի հսկող աչք արթուն :

Ի՞նչ օգուտ էր Աքաղաղին արթնութիւն ,  
 Ար չէր խաբուած նենգաւորին խօսքերուն .  
 Թէ որ տանտէրն ընկղմած խոր քնոյ մէջ ,  
 Չը գար հանէր , գաղտնիքն ի նոցա վէճ :

Արթուն կեցիք , տանտէրներ ,  
 Սարհամարհէք այն ձայներ .  
 Ար միշտ անքուն ձեզ համար ,  
 Կ'աղաղակեն անդադար :

Սովետս Վ. Կեօրեանց

